

Այլ խորանգունդ վիճեր... ման...  
կարապի երգի եղաւ վաղիւը գըժիւեմ...

\* \*

## ՀԱՅ ԿՈՒՄԱՆՔ

### ՎԻԿՏՈՐԻԱ ԱՂԱՆՈՒՐԻ ԴԱՄԲԱՆԻՆ ՄՈՏ



Ու կը լրսես հիմա երգիւը լռութեան.  
Լուռ են քնարիդ թթրիուն թեւերն հոգեզմայլ.  
Անհունութեան ծարաւ հոգիդ օցլացաւ  
Դէպ ի անհունն անոլորտ.  
Քընարդ հիմա անհունին մէջ կը հընչէ:  
Մահացու կեանքրդ կարճատեն եղաւ շատ,  
Երշակութիւն չըտեսար, էէք Վիկտորեաւ:  
Առասօրէն շնորհեց քեզ  
Բարի բնութիւնն հանճար, սէր,  
Հարբասութիւն, շընորհ, ազնիւ սիրտ' հոգի.  
Մահը ամէն ինչ փրչրեց...  
Մըխթարուէ՛ սակայն, զողարիկ Աղանուր,  
Ու նայէ գար գամեանիդ:  
Ու յաղրանեակիրդ տես, նայէ վարդերուն,  
Դափինիներուն անձամար:  
Փառքիդ շողիւնն Արեւելքէն ճաճանչեց,  
Արեւելքի մեղմիկ սրդին ճայկական  
Քու գարդ այտերդ ճամբուրեց,  
Եւ ինք Շընորհն իր կուսագեղ մատներով  
Գեղեցկութիւնդ յօրինեց.  
Եւ ճայկական խոչոր՝ թուխ  
Ազքերուդ մէջ երազուն  
Դրաւ թափանցող՝ լուսալիր զոյգ կայծակներ..  
Ասոնք անցան թօքի հետ,  
Բայց թողուցիր գու մնզ երգերը գնիատ,  
Որոնց մէջ գուն ծրարեցիր սի՞րտ ու հոգիդ  
Դաշնակաւոր, շնորհալի.  
Ու քեզ պիտի մոռացնին իր խաւարով  
Չըպարուէր, եւ համբաւէր  
Ալ հոյակապ գարձած հընչէ պիտի միշտ,  
Ո՞վ գեղանոյշ Վիկտորեա...

Հ. Ա. Պաջունաւ

Բատուա 1910



**Ս**կնիդի՛ գրեզ ճնշող արձանն մարմարէ, եւ  
նստէ՛ մութ գիշերին մէջ՝ սպիտակ պատանքովդ:  
Արցունքներ ունինք մեր աշերուն մէջ, երգ  
մը զայրոյթի մեր լըրթներուն վրայ, որ գուրս  
կը պոռթկայ մեր գերի սրտերէն:

Հայ կյուսեր ենք, Վիկտորիա, հայ գոյրերդ ենք,  
Ալեւելքի խորհրդաւոր երկինքներուն ներքեւ  
ծնած:

Երգերդ թափծոտ, որոնք կ'ուզեն մարիլ ա-  
րեւելքի երկնիք տակ, բոլոր անոնք մննի լսած  
ենք:

Ելիք, նստէ՛ մութ գիշերին, լուսինը թող  
քաշուի ամպերուն ետին: Զէ՞ որ երգը լոյսն է  
տիուր հոգւոյն. Եւ Դու ինքը, Վիկտորիա, նոյն  
երգին ակունքը չե՞ս:

Մենք ամէնքս Հայունի, Եփրատի ափունք-  
ներէն կու գանք. մենք ամէնքս մնեցած ենք կար-  
միր կարմիր կակաչներու մէջ:

Գետակը որ մեր մօտէն կ'անցնէր՝ միշտ կար-  
միր տեսանք: Իր հարցնէինք ստէպ անոր կար-  
կաչող ալեակներուն. — «Ի՞նչ է այդ կարմրու-  
թինը»: — «Չեր եղայրներուն արինն է» կ'ը-  
սէին. Եւ կ'երթային դէպ ի վար՝ առանց ուրիշ  
հարցման սպասելու:

Իմացանք, Վիկտորիա, թէ բոլոր այդ կար-  
միր ալիքները սահելով ներմակ շուշաններու  
եղերէն խօսած են քեզի հետ խտական պայ-  
ծառ երկինքին տակ:

Ելիք, Արարատէն կու գանք, այն սրբազն  
լենէն՝ որուն չուքին մէջ ծնան եւ ապրեցան  
քու նախնիք:

Մենք հայ աղջիկներս, Վիկտորիա, զարհուրան-  
քի եւ արիննի այն օրերուն, երբ մեր երկիրը  
հներսներու դիակներով կը ծածկուէր, երբ հայ  
որբեր եւ առեւանցուած հայ կոյսեր՝ տանշանք-  
ներու, նեղութեանց մէջէն իրենց զայրոյթի ար-  
տասուալից բողոքները՝ դէպ ի այդ գարաւոր  
լեռը կ'ուզեին, կը տեսնէինք սպիտակ ամպ մը  
որ կու գար ծածկելու Արարատն իր մէջքէն վեր.  
Եւ օրերով անոր ալեւոր գլուխը ամպերէն լուս-  
թեան մէջ կը մնար:

Կը հարցնէինք մեր մայրերուն. — «Ի՞նչ են այդ  
ամպերը Արարատի ճականն»: — Անոնք կը պա-  
տասխանէին. «Այդ ամպերը, զաւակներս, Արա-

րատէն մոփկ Կ'ընեն մեր թշուաս երկրին պատմութիւնը»: Եւ յետոյ կը տեսէլինք որ կը հեռանային անոնք մեզէ՛ արիւնաներկ, կապուտին մէջ:

իմացանք, ովք քերթողուհի, թէ բոլոր աղդ ամպերը քեզի պատմած են մեր արիւնագիր պատմութիւնը:

Ելիր, ովք հայրուհի, քու հայրինիքէղ կու զանք. տես մեր վտիտ ու տժգոյն դէմքերը՝ արցունիներէ ակօսուած:

Քու քգտուած հայրինիքէղ կու զանք, ուր ժամանակաւ արտասուած են հալածուած նախնիք, ինչպէս երկէ մերինները: Գիտենք թէ աննոք իրեւ ժամանգութիւն թողած են քեզ թափերը, եւ զայն մենք չենք լսեն երգերուդ մէջ, եւ զայն չենք տեսներ քու սեւ ալքերուդ մէջ:

Ելիր, հայ քերթողուհի, մօդի ողզէն նայուած, քըդ ախոր ու մասակոս: Մենք Արարած արցունին ենք. հեռու քեզէ՛ ցոյն երկրին:

Հայաստանի մարմացած տիրութիւնն ենք. հետու քեզէ՛ արձանն անկենդան:

Կ'ուզենք ապրիլ, ցաւոտ սիրտն ենք հայ ժողովուրդին. Կ'ուզենք ապրիլ վառուելու իրեւ մոմ մը անսպառ. Կ'ուզենք ապրիլ լալու համար. զի գու, ովք վաղցր քոյր, քու արցունիդ սուիր մօդի:

Հ. Մ. ԳՈՅՉՈՂՅԱՆ



## ԱԵՐՁԽՆ ՆԱՄԱԿԸ

Վ. Աղանոսրի յիշատակին

Ես իր գերջին տըլուոր նամակն կարդացի. — «Իմ ողջոյններս կը զըրկեմ հայ որբերուն»: Վերջին անգամ, սեւ օրերում հրաւանդի Չէր մոտացել եղացաներն իր սիրուն: — «Իմ ողջոյններս կը զըրկեմ հայ որբերուն»:

— «Բայց հիւանդ եմ... .նա զիտէր թէ պիտ' մեռաթէ լուսնակի վաս զըրկին մէջ զիշերով [նէր, Պիու լիզուէին իր թընարի վաս թիւէր, երգած երգերն պիտի լային շիրմին քով: Նա զիտէր՝ թէ պիտի մեռէր զիշերով:]

Ա՛ն, իր գերջին թախծուա նամակն կարդացի, — «Բայց հիւանդ եմ... .նա զիտէր մեռնեն, այս, Արդեօք գիւէ՞ր՝ իր Ցիշատակն արշանիկ [բայց... Այս աշխաճում հըսկայ արձան է կանգնած... .ո, Քոյր, արդէն քո Անունն է պաշտրաւծ... .]

ԱՄԷՆ ԵՐԱԱԹ

Երբ մութը իր ամարութեամբ ու լոււթեամբ կը ծանրանար Ագ-Հիսարի վրայ, միայնակ կը մնար փոքրիկ Զաքարը իրենց սև սենեկին մէջ. Քիչ մը վերջ պիտի գար իր մայրը՝ օրուան աշխատութենէն յոզնած, և պիտի վառէր կանթեղը: Հազիւթէ նուաղ լոյսը սենեկին մէջ մելամազ-ձու զուարթութիւն մը կը թիւէր, Զաքար, ամէն իրիկուն իր մօրը գիրկը կը ննուուէր, երկու ձեռքերով ձեւացուցած օղակին մէջ Կ'անձնէր իր մօրը գուլիսը. և անոր համբայը իր ճակատն առնելէն ետք՝ կը հարցնէր պարզութեամբ մը.

— Մայրիկ, ես հայրիկ չունի՞մ:

Մանկամարդ կինը կրկին կը համբուրէր փոքրիկն բերանը, և արցունինները ձգելով այդ անմեղ մանկան գէմքին վրայ՝ Կ'ըսէր.

— Ունիս, զաւակս, ունիս...

1900էն վերջ քանի մը տարի, շարունակ, ամէն իրիկուն կանթեղին նուաղ լոյսը հանդիսատես Կ'ըլլար այս մի և նոյն ցաւոտ պատկերին:

\*  
\*\*

1895ի սեպտեմբերի 27ին, կէսօրէն ետք՝ զնուատի հարս մը Վարսենիկ՝ իր տանը կից փոքրիկ պարտեզին մէջ երկու ծառերու վրայ ձգած էր ճգորանը, որուն մէջ պիտի քնանար իր նորածինը: Անդրանիկ զաւակն էր որ կը զգուէր ան:

Քնացի՞ր, զաւակս, քընացի՞ր,

Օրրանդ ամրող ոսկի է.

Քնացի՞ր, Զաքարս, քընացի՞ր,

Պիւլպիւլն վերեւդ կայներ է...

Վարսենիկ կ'երգէր փափուկ ձայնով մը, ձեռքի գուլպան հիւսելով, և կ'օրորէր Զաքարիկը՝ ուտքը ճգորանին չուանին կապած:

Փոքրիկ Զաքարը դադրեցաւ լալէ, և դեռ Վարսենիկ կը շարունակէ իր օրօրը: